

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆ ՃԻՒՒՄՆԵՆ

(1865)

ՆՈՒՄԵՐՈՒՄ — 346

1865 — ԲԱՄԱՂԱՆ Կ

ՅՈՒՆՈՒՄ 19

ԱԼԱՖՐԱՆԿԱ ՅՈՒՆՈՒՄ

ԱՄԹԱՆԵ ՅՈՒՆՈՒՄ 19 ԱՆԸ

Պու էսնատէ, իւշ մէսէն Լաւո
բնննն նաղարը տըգգաթընը ճէլլ իթ
մէքսէ տիր :

Պիրինճիսի, Բաբաննն նամէի ու
մուսիսի տիր . շիմտի տաւա օնտա տէ
շիւ բի, Բաբա նէ տէմիշ . իլլա օն
տա տըր բի, պու նամէնին թէքմիլէն
բիլիսէլէրոտ օգունմասը, Փրանսա
տտ նիլին եասագ օլունուր :

Եւաւաշ եաւաշ, հէմէն պիւթիւն
Փրանսա փիսգոգոսլարը շու եասաղա
վարը բրօթէսթօ իթմէքոտ տիրէր,
վէ սէպէպլէրի տախի պու տուր :
Ստոամ բի Փրանսատա սէրպէսթի
յէթ վար տըր տէնիյօր, օ հալտէ մէշ
հէպ տախի սէրպէսթ օլմալը տըր,
Տին վէ մէզհէպէ գարը հէր շէյե
բուխսաթ վէրիլիպ տէ, եալընը մէշ
հէպին մուհաֆաղասընա տայիր օլան
էվադըն նէշիլին բուխսաթ վէրմէ
մէք, սէրպէսթիլէթը ումուսիլէյե
արը տըր :

Պագալմ, Փրանսանն տէվէթ
մէճիսի պունա նէ հիւքմ վէրէճէք :

Երինճիսի, Բրուսիա գրալը իլէ,
Բրուսիա ահալիօնին զըտալիլէթի տիր.
պու մատտէ օ տէրէճէյէ կէլմիշ տիր
բի, եա ահալի զօրպա գալէլպ, գը

րալը գաջըրմալը, եա եօզսա գրալ
հէր սէօղիւնիւ եիւրիւթէճէք տիր :
Բրուսիա ահալիսինտէն զօրպալը մէ
մուլ օլունմատըղընտան, վէ օլսա տա,
Բուսիանն Բրուսիայա մուալէնէթ
իտէճէյի աշիքեար օլտուղունտան,
ղալիպա պու սէնէ տէ, մէյտան եինէ
գրալա գալաճագ տըր :

Իւշիւնճիւսիւ, Ելէզլիկ Զօլթայն
տուգալըգլարընն բիմէ վէրիլէճէյի
տաւասը տըր . պու մէսէլէ տահա
ջօգ ուղանաճագ կիպի կէօրիւնիւր,
վէ Բրուսիանն, պունտան բէնտինէ
պիր տալան բայը չըգարաճաղընա տա
խի, երպապը բօլիթիպա պէյնիլնտէ
շիւպհէսիլ տիր :

— Ամերիգատան եէնի պիր հաւա
տիս եօգ տուր . Սպանիա իլէ Բէրու
նուն ճէնիլ իտէճէյինին աալը չըգմա
մըշ տըր . պունուն մուղայիլի, Պրա
զիւեա իլէ Բարակուէ ճիւմհուրու
պէյնիլնտէ ճէնիլ պաշլամըշ տըր, կէ
րէք պունուն, վէ կէրէք Պանատա
մատտէսինին Թաֆօիլաթը Սէճմու
այա գալը :

Փուրնալտա շու հաւատիսի օգու
րուգ :

Երմի Փրանգլըք Փրանսուլ ալ
թընըարընտա գալպ զուհուր իթմէք

Իշ պու Բուքրամէ հաթթատա իբի տէֆա, եանի տալը վէ րէնշէմպէ կիւլէրի նէշ օլունաճագ տըր :
Ֆիլաթը Լիթմանտէ Սէճմուալը Հաւատիսի ապօնաթ օլանար իլիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
այլը 50 զուրուշ տուր : Ապօնաթ օլանարա սէնէվի 60 վէ ալթը 55 զուրուշ տուր :
Տաշլալարտա, բօսթա իւճիլիլ իւլէրիլիլէ օլարալ : Ահմուպա ապօնաթ օլանար իլիւն սէնէվի 60
վէ ալթը 55 զուրուշ վէ ապօնաթ օլանար իլիւն սէնէվի 70 վէ ալթը 40 զուրուշ տուր :

տէ օլտուղունու ահալլէ պիլտիրմէք
ֆայտէտէն խալի տէլի տիր զանն ի-
տէրիդ. պունկարտան իւչ գըթասը
Լսիթանէտէ պիր պոնգա էլինէ կէ-
չիպ, գըրըլդ պիլթըմըլ տըր :

Պու գըրըլդ վէ գալպ եիրմի ֆրանգ-
լըգլարը կէօրթիւշիւդ. սիքքէլէրի վէ
գըթալարը զայէթ թէմիդ տիր, վէ
բէք ուսթա կէօղլէր տաթի պու ճի-
հէթլէ գալպը խաստան այրտ խտէ-
մէղլէր. լաքին սէսի, գալընըղը, վէ
թարթըր խաստան չօգ ֆէրգլի տիր :
Պու գալպ սիքքէլէր, եալտըղը պա-
գըր տըր, վէ տըգգաթը պագըլտըգ-
տա, եաղըլարը վէ եըլտըղլարը օ գա-
տար թէմիդ տէլի տիր, վէ թարթը-
տա տաթի, խաստան իւչտէ պիր էք-
սիք տիր. (խաս եիրմի ֆրանգլըգլար
թամ իքի տիրհէմ կէլմէլ տիր :)

Գալպ օլտրագ կէօրթիւշն պլթուն-
լարըն թարթիլէրի պունկար տըր. 1856
1858. 1860 :

(Խուսուսի իլէ տաջալըլթը պու
մատտէյէ տըգգաթ իթմէլ տիրլէր,
վէ օ սէպէպտէն նաջը պու իլթար,
Սէճմուպա տաթի տէրճ օղունաճագ
տըր :

Սարսիլի . 21 Յոննար .

Օլտիրէ ախուլիթասը պիր էյամ
ճանլանտըգտան սօղրա, թէքրար կէվ
չէմիշ վէ տիւշմիւշ տիր . Կահվէ իւ

թահար վէ եիւքսէք . շէքէր կէվէք
վէ տիւշկիւն . գէյթին եաղը իշթա-
հար :

Եաքաղը, ֆիյոթընտա սապիթ,
ֆագաթ ախուլիթասը ազ. իքէք գօ-
ղա իշթահար, ճիւղէիճէ եիւքսէք :

Բամպուգ, կէվէք վէ տիւշկիւն :

Բամպուգ . Ժիւմէլ 39 օգգա 305-
295 . Բըրգ աղաճ 200-190 . Գասա-
պա 200 . Սէլանիք 215-210 . Բըպըր
220-210 . Սթամպուլ 225-215 . Չա-
նագ գալէ 210-200 . Իտլիք 190-
175 :

Եֆաղը . Սէլանիք ֆինօ 39 օգգա
120-125 . Խտիրնէ 190-200 . Կասապ
պաղը 180-185 . Խնկիւրիլ ֆինօ 95-
100 . Կօնէա Գարաման 80-85 :

Իքէ . Յիլթիլը, Պրոսա 312
տիրհէմ 88-98 . Սէլանիք 75-86 . Պէ-
րութ 84-96 :

Գօլա . Պրուսա 21 և 25 . Խտիրնէ
25-26 :

Պալ ճօն . Իզմիլ 275 . Թրապու-
ղան 250-260 . Սթամպուլ 240 . Սըրը
215 :

Գահվէ . Բօրթօ ըիգօ 100-125 .
Բիօ 70-85 . Եըգանմըշը 90-95 :

Պանգա . Գօնիւլը

Իթալիա 6 . Յիլէմէնի 6 . Խնկիւրիլ
5 . Յրանսըղ 4 1/2 . Վիէննա, Պէր-
լին, Համպուրկ, Պրուսէ 4 . Յրանգա
ֆօրթ 3 :

ՄԵՍՐԻՒԹԵԱԹ ՎԷ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱ ԷՐԹԷՍԻ			ԲԱԶԱՐ ԷՐԹԷՍԻ			ՍԱԼԸ	
	ՅՈՒՆՈՒԱՐ 16			18			19	
	Սադահ	Էօլէն	Ալլաճ	Սադահ	Էօլէն	Ալլաճ	Սադահ	Էօլէն
Մէճիտիլէ լըրա 4.22	101 50	101 50	101 50		101 50	101 50	101 50	101 50
Սիւմթալէ լըրա 100 ղուրուշտան	65 17	65 22	65 18		66 15	66 7	66 8	66 15
Օն սէնէլէք թէրթիպաթ	44 20	44 20	44 20		44 20	44 20	44 20	44 20
Աինճի Չինճի Գօնսօլտէ	57 17	57 22	57 18		58 15	58 7	58 8	58 13
Իւչիւնիւ թէրթիպ	57 17	57 22	57 18		58 15	58 7	58 8	58 13
Թէրթիպաթը ըապիա	56 17	56 22	56 18		57 15	57 7	57 8	57 15